Ե. 6529 1891 ՍԵՊՏԵՄԲԵՐ 11 ՁԱՐՇԷՆԴԻՀ 32 ԻՆՃԻ ԱՄԻՍ. ԱԼԱՖ. ՍԵՊՏԵՄԲԵՐ 23 ՁԱՐՇԷՆԴԻՀ Ե. 6529

20 ԲԱՐԱ

Մասիսի Էջերեան

20 ԲԱՐԱ

مظهر افكار

صاحبى ميتيلى زمده مسيوللى

قزوبت يانوسيان

مطبعه وادارەخانەسى

استانبولده كوركجى خانده آلتقاده

واقع ۲۱ و ۲۳ نومرولو مغازەلر.

ԵՎՐՈՊԱՅԻ ԴԱՀԼԻԹԱՆ

Բաղրսղաար իչին սէնէլիք Մէճիտ 5

Էքրանպոլ ըլին » » 6

Ռոսքա Ինճրէնթի պիզէ անեիտ տիր

Խոնանալտա, Քիշինքեին իւանընտա, ամի գամատա վանգը 21 վէ 23 Նիւմէրոլու մաղազալար.

١٣٠٧ ԻԹԼՈՒԼ ١٢ ՍԱՀԱԿԻ ԻՄԹԻԱԶ ԿԱՐԷՊԵՏ Ց. ՓԱՆՈՍԵԱՆ ١٣٠٩ ՍԼՖԷՐ ١٩

Ս. ՀԳՈՍՅԻՆ

Ս. Պատրիարք հայր. Սատարազամ վէ Սէրասքէր, ծէվատ վէ Բիզա բաշալար հաղարաթը իլէ Իրան սէֆիրի էսատուլլահ խանը, վէնէմ ընէրթի ճէտիտէլերինտէն ուսլայը զիեարէթ վէ թէպրիք իթմիշ օյուպ, բաշայի միւշարիլէյհիւմ վէ էսատուլլահ խան հաղարաթը մուղապելէթէն դարթ ու վիզիթլերինի Ս. Պատրիարք հայր ինէ իրուալէթիշլէր տիր.

Ս. Պատրիարք հայր. տիւն Պապը Սէրասքէրիւեէ ազիմէթ իտէրէք, Բիզա բաշա հայր-նին մէնէտի միւշիրիւեէթի իհբազընտան ուսլայը թէպրիք իթմիշլէր տիր.

Բանիրիզի միւշարիլէյհի պատէհու Եէնիքէօյիւնտէ միւթէվէլլիթա Ցակոբ բաշանըն խանէսինի զիեարէթիէ, վալիտէսի Ներքսար հանըմ իլէ պիրլատէր վէ հէմշիրէսի վէ էնիշլիէսի Նշան էֆ. վէ Ազանէն հանըմ Տէրլուեանան վէ Կարապետ էֆ. Տէրուեանանը, թէսէլլի իթմիշ տիր.

Քանդ. Ժողով ու կիւն Դալոթատա ազատը իճթիմա իտէճէք տիր.

Թաշրալարտան զէվճէսլերի թէրք իտէն զէվճէլերին վէ զէվճէլերինի թէրք իտէն զէվճէլերին էսամիսինի միւպէյեին ճէյովէլլերին, պատէթթէտզիգ իրսալի իչին ուսմուտ վիճակարա Բաթրիդխանէմիզնէն էմր կէօնտէրիլմիշ իսի.

Ռու քէրրէ, Պարտատ Առաջ. Տեղապահին իշարընտան ամալաշրտրըլընա կէօրէ, Պաղտատտա զօճասընը վէ եաստուզ գարբընը թէրք իտէն օլմաեըպ, եալընըզ ասլէն Իրանը Կարապետ Մէլիքեան նամընտա պիրիսի էրէեիճէ սէնէ ազատէմ Պաղտատտա իզտիհամ ինիպ ինքի էվլատը տախի օլմուշ, վէ 10 սէնէ ազատէմ էվլատ վէ այլիէսինի թէրքլէ Բէրմանշահա (Իրան հուտուտունտա) կէնթմիշ տիր. Ռու տէֆտա մէրգուտ Կարապետն եէնիպէն էվլէնմէք իսթէտիկի իշլիտիլէրէք, Պաղտատ Առաջ. Տեղապահը, Բէրմանշահ հիւքիմէթինէ պէր թահրիրատ եազարագ, Կարապետին զամէն էվլէնմիշ օլուղունու պիլիսպաը, եազտիվանը մէգքիւրու մէն իթմէսինի, վէ քէնտի էվլատ ու իհտալինէ 10 սէնէլիք նաֆ գ. ախզ ու խաթիհալ իթմէսինի խթիրամ իթմիշ օլուպ, Քիրմանշահ հիւքիմէթի տախի ալու մալիւմատ իւզէրինէ, Կարապետի հէման թէվգիֆ իտէրէք հապսիթմիշ, վէ թալէպ օլունան նաֆագայը իթաեէ վէ եաչիօտ մահթէհիրիգ Պաղտատա կէթմէկէ քէնտիսինի մէճբուր իթմիշ տիր.

Լիւտէպաեի միլլիէտէն միւթէվէֆֆա Պարոնեան էֆ.նին «Մեծապատիւ Մուրճգիանները» նամ էսէրի, Թիֆլիզտէ մուգիմ լասարը նէֆիսէ նէշրի իչուն թէշէբբիւլ իտէն շիրքէթ թարաֆընտան թագտիր ծլունարաղ, Պատր. փոխանորդ Տ. Գէորգ Ծ. Վրդ. վասրթասը իլէ Պարոնեան էֆ.նէն այիէսինէ 100 բուպլի իրսալ օլունմուշ տուր.

ԽՕԹԱՐ

Պուլրատան թարաֆըմըզա տէրճ իտիլմէք իւզրէ իքի սէֆա տըր մէքթուպ եազան հէր քիմիէր իսէ խաղէր վիրիրիզ քի, օրատա պիր չօգ միւթէպէր զամանը վէ տասթիքըմըզ պուլունտուղու հալտէ, քէնտիկէր կիպի թանըմատըղըմըզ քիմնէլերին եազտըղլարընա էմնիյ եէթ վէ ինթիզար իտէմէրիզ.

ՏԱԽԻԼԻԵԷ

Մասրէյնի Հիւմայունա մէճլիսի ատթըպատան սատատ Բէյթիմնլիճեան Տիգրան բաշաեա, վէ էրքէանը հարպիկէ պէնպաշլարընտան ռիֆ. Սուպէհի պէյ, վէ Ալմանեատա Շեթութիարթ շէհրինտէ մուգիմ Ցիւրպինճի Մ. Թէօտոր Հօրթ Դօրնէկէ պիրէր գրթա իֆթիխար միտալեասը իհսան պուրրումուշ տուր.

Ռուսիա սէֆիրի Մ. տը Նէլիտօֆ, տիւն Պապը Ալիէ կիտէրէք, Սատարազամ վէ Խարիճիէ նազրը վէ միւամէշարը բաշալար հաղարաթը իլէ կէօրիշմիշ տիր.

Ռուսիա սէֆարէթ պաշ թէրճէմանը Մ. Իվանօֆ տախի, տիւն Մալիէ նէզարէթինէ կիթմիշ, վէ նազրը Նազիֆ էֆ. հազր իլէ միւլազաթ իթմիշ տիր.

Մրատանա վէ Ուրֆա խաթթը սահիպի իմթիազը Մ. Նակէլմաքէրս, հիւքիւմէթի Սէնիյէսէ 50 միլեօն փրանգ իգրազընա թալիպ օլարագ, մէպլաղը մէզքուր, խազինէի մալիյէճէ խսթիգրազ օլունտուղտան սոնրա, իչպու մէպլաղլա Գասապա շրմէնտրֆէր խաթթը-նը պիլիչթիրա, միւամիլէյհ Մ. Նակէլմաքէրս մարիֆէթիլէ իտարէսինէ գարար վիրիլմէք իւզրէ օլուղու իչիտիլմիշ տիր.

Անատօլու Օսմանը շրմէնտրֆէր գումբանէսը սահիպի իմթիազը Մ. Գուուլանը, իսթէեարի օլարագ եարաճաղը Տիւարպէքիր խաթթընտան Լնդարէ վէ Սիվազ գրսմընը իճրաի քէշֆիեաթը իչին, Նաֆիա նէզարէթինտէն թուրուդ վէ մէապիր միւտիր մուավինի իզզ Ալանեան Գէորգ, վէ ֆէնն իտարէսի մէճմուրու Զէրքեզեան էֆ.ներէ, իքի էրքեանը հարպ զապիթինին թաեինի իլէ, միւմայիլէյհիւմ Մ. Գաուլա ճանիպինտէն թաեին իտիլճէք մէճմուրլարա պիրլիքտէ եազընտա մահէլլի մէզքուրէ աղիմէթ իտէճէքլէր տիր.

Պիլճիքտէն Լէֆքէեէ գատար օլան շրմէնտրֆէր խաթթընը մէսահէսի իչիւն, մէճլիսի Նաֆիա գարարը իլէ Զէրքեզեան վէ Լիմին էֆէնտիլէր տիւն օլ թարաֆա ակիմէթ իթմիշլէր տիր.

Ցէրսատէթ ըրիսթըմարը իչին Մ. Կրանէնին թէրքիպ իլէտիկի տերմանէ տարան հէյեէթի, պու քէրրէ դաթիէն թէչէբքիւլ իթմիշ վէ հէյեէթի մէզքուրէ թարաֆընտան, եադընտա չէհրիմիզէ պիր մէէմուրուն վիւրուտ իթմէսինէ պէզլէնիեօր իմիշ.

Սատարազամ բաշա հայր. տէրսէսթի թէագիգ պուլունան թիճարէթ աղանամէլէքի միւզաքէրաթընա եէնիրէն պայլանմագտան, էվվէլճէ ճէրէեան իթմիշ օյան միւզաքէրաթա թէալլուգ իտէն խուսուսաթըն քէնտիսինէ պիլաիրիլմէսինի էմր իլլէմիշլէր տիր.

Ադտէմճէ Վիէննատա ազատը իճթիմա իտէն սէմուտի բօսթա գօնկրէսինին ղարարլարընը միւնտէրճէ իճմալ, Ս. Վաթիկան սէֆիրի պարօն տը Դալիս վասրթասը Կլէ Պապը ալիսէ թագտիմ ղըլընմըշ, վէ հիւքիւմէթի Սէնիյէսէտէն մէզքուր ղարարլարը հանկիսընա իշթիրաք իտիլճէճէք իսէ, պու պապտէքի թատիպնամէսինի իրսալը թալէպ օլունմուշ տուր.

Իզմիր էշրաֆընտան Եահիա Հաճաթի աղա հայր. նէն, շէրիքքէրի իլէ պիրլիքտէ Իզմիրտէ եարմուղ իսթէհիքլէրի էլեգթրիգէ հարէքէթի իթտիրիլիր թրամվայ խաթթընը, պաղը էապապ վէ մահզուրաթա մէպնի եարըլմասընա գարար վերիլտիկի «Սապահ»տա օգուտնմուշ տուր.

Ուզուն Քէօբրիւտէ պիր շէքէր ֆապրիգասը թէէսիս իթմէք իւզրէ խասսա միւշերի Քաուֆ բաշա հայր. թարաֆընտան արանրան միւսաատ էվրաղը, Պապը Ալիէ կէօնտէրիլմէքլէ Շուրայի Տէվլէթճէ գալէմէ ալընան մազպաթա պու քէրրէ մագամը Սատարէթէ թագտիմ իսթիմիշ տիր.

Մազպաթայի մէզքուրէնին, Նաֆիա նէզարէթինէ հէվալէ վէ նէզարէթի միւշարիլէյհա թարաֆընտան մէվատտը միւնտէրիճէսինին թէմամիի ահքամընա ըրիաեէթ իչին, շիրքէթ հազրընտա իյճաղ իտէն մուամէլաթը նիզամիեէեէ գարար վիրիլմիշ տիր.

Եէնի տիւնեա Տիմիթրաքի էֆ. վէ Մ. Պոռուի վէ Թէրնօ պէյ թարաֆլարընտան իսթիտա իտիլէն Օսմանը սիկուրթա շիրքէթի իմթիազը, Շուրաէի տէվլէթ տաիրէսինտէ մազհարը թասվիպ օլմուշ վէ օլ պապտէ իճազ իտէն էվրաղ վէ մազպաթասը, թարաֆը Սատարէթբէնահիեէ կէօնտէրիլմիշ տիր.

Մամպուսթ իտարէնի պէհիեէսինտէն մամպասմըզա թէպլիղ օլուան իրսալ թարնամէ տիր.

Ալթըմէրմէր ճիվարընտա իքի նէհուտիչ նին 6 եաշընտա պիր Բուսմ չօճուղընու չուվալ տէրուենինտէ կէօթիւրմէքտէ իքէն, էլտէ իտիլտիքլէրինէ տայիր, Բուսմա «Գօնսթանթինուպոլիս» վէ էրմէնիճէ «Արեւելք» պաղէթալարընն կէչէն նիւսխէլէրինտէն պիրինտէ եազմըշ օլտուղլարը ֆէզբոնը պիլիքիւլիյէ տորլուզ օլտուղու, Զապթիէ նէզարէթի պիրէսինճէ իճրա իտիլէն թահգիգաթտան անլաշըլմըշ օրմաղլա, թէքզիպլի քէյֆիեէթէ իպթիտար, վէ պիլա թահգիգ հավատիս նէշր իտիլմէսի մուքերրէրէն թէնպիհ իտիլտիկի հալտէ, արա սրբա պու կիպի պի ասլ ու էսաս վազտալար իսթիրա վէ նէշր իտիլմէքտէ օլտուղու կէօրիւլմէսինէ մէպնի, պատէպին պու եօլտա արաճէթ [illegible] թալարընն տէրհալ թատիթի իտիլէճէքլէրի պիլճիմմէկ էվրաղը հավատիս սահիպի իմթիազարընա սուրէթի գաթիեէտէ պէեան վէ իսթիտար օլունուր.

Նալբխանտան ալտրըմըզ պիր մէքթուպտա, մէմալիքի մահրուսէի Շահանէնին հէր թարաֆընտա օլտուղու կիպի, մահէլլի մէզպուրատէ տախի գայմազամ իզզէթլու Հիւսնի պէյ էֆէնտինին սայ ու հիմմէթիլէ, ճիւլուսու մէյմենէթ մէնուսու. հազրէթի Շէհրիարի զիլնէթի մութանթան սուրէթտէ իճրա իտիլմիշ, նութզլար վէ գասիտէլէր օգունմուշ, վէ ճիւմլէ խալգ մէմնուն ու մէսրուր օլարագ, պիտէֆաթ, «Բաթիշահըմ չօգ եաշա՛» նիտալարընը ասիւմանը աքս իթտիրմիշլէր տիր.

Սալթանաթը Սէնիէ Զէթինէ սէֆիրի էրքանը հարպ գայմագամարընտան Ահմէտ Նուրի պէյ, պու քէրրէ Բրէնա Նիդօլա հազր. թարաֆընտան գապուլ օլունարագ, իթիմատնամէլէրինի թագտիմ իյլէմիշ տիր.

Կէչէն ճումատա իրթէսի կէճէսի Իզմիտտէ 7 հայվանա նիւքլէնմիշ օլարագ 400 քիլօկրամ գաչագ թիւթիւն իլէ, 5 գաչագճը էլէ կէչիրիլմիշ տիր.

Գաչագճըլար 6 քիշիտէն միւրէքքէպ իքէն պիրի նասըլսա պիր պէկիր իլէ ֆիրարա մուվաֆագ օլմուշ, վէ տիկերլերի իզմիտ կէթիրիլիպ թէվգիֆխանէեէ գօնուլմուշ տուր.

Գաչագճըլար, էվվելա գօյճուլար իլէ եանլարընտա պուլունան ղապթիեէլերէ մուխալէֆէթ իթմէք իսթէտիքլէրի, վէ իչլերինտէ խայլի վուղուաթը գաթիլանէսի սէպգ իթմիշ պիր չագի պուլունտուղու իսպաբաթը մահալիեէտէն տիր.

Պաղը Տախիլիյեէ հավատիսաթը իչին սոն սահիֆէեէ միւրաճաաթի օլունաս.

Ս. ՀԳՈՍՅԻՆ

Ս. Պատրիարք հայր. Սատարազամ վէ Սէրասքէր, ծէվատ վէ Բիզա բաշալար հաղարաթը իլէ Իրան սէֆիրի էսատուլլահ խանը, վէնէմ ընէրթի ճէտիտէլերինտէն ուսլայը զիեարէթ վէ թէպրիք իթմիշ օյուպ, բաշայի միւշարիլէյհիւմ վէ էսատուլլահ խան հաղարաթը մուղապելէթէն դարթ ու վիզիթլերինի Ս. Պատրիարք հայր ինէ իրուալէթիշլէր տիր.

Ս. Պատրիարք հայր. տիւն Պապը Սէրասքէրիւեէ ազիմէթ իտէրէք, Բիզա բաշա հայր-նին մէնէտի միւշիրիւեէթի իհբազընտան ուսլայը թէպրիք իթմիշլէր տիր.

Բանիրիզի միւշարիլէյհի պատէհու Եէնիքէօյիւնտէ միւթէվէլլիթա Ցակոբ բաշանըն խանէսինի զիեարէթիէ, վալիտէսի Ներքսար հանըմ իլէ պիրլատէր վէ հէմշիրէսի վէ էնիշլիէսի Նշան էֆ. վէ Ազանէն հանըմ Տէրլուեանան վէ Կարապետ էֆ. Տէրուեանանը, թէսէլլի իթմիշ տիր.

Քանդ. Ժողով ու կիւն Դալոթատա ազատը իճթիմա իտէճէք տիր.

Թաշրալարտան զէվճէսլերի թէրք իտէն զէվճէլերին վէ զէվճէլերինի թէրք իտէն զէվճէլերին էսամիսինի միւպէյեին ճէյովէլլերին, պատէթթէտզիգ իրսալի իչին ուսմուտ վիճակարա Բաթրիդխանէմիզնէն էմր կէօնտէրիլմիշ իսի.

Ռու քէրրէ, Պարտատ Առաջ. Տեղապահին իշարընտան ամալաշրտրըլընա կէօրէ, Պաղտատտա զօճասընը վէ եաստուզ գարբընը թէրք իտէն օլմաեըպ, եալընըզ ասլէն Իրանը Կարապետ Մէլիքեան նամընտա պիրիսի էրէեիճէ սէնէ ազատէմ Պաղտատտա իզտիհամ ինիպ ինքի էվլատը տախի օլմուշ, վէ 10 սէնէ ազատէմ էվլատ վէ այլիէսինի թէրքլէ Բէրմանշահա (Իրան հուտուտունտա) կէնթմիշ տիր. Ռու տէֆտա մէրգուտ Կարապետն եէնիպէն էվլէնմէք իսթէտիկի իշլիտիլէրէք, Պաղտատ Առաջ. Տեղապահը, Բէրմանշահ հիւքիմէթինէ պէր թահրիրատ եազարագ, Կարապետին զամէն էվլէնմիշ օլուղունու պիլիսպաը, եազտիվանը մէգքիւրու մէն իթմէսինի, վէ քէնտի էվլատ ու իհտալինէ 10 սէնէլիք նաֆ գ. ախզ ու խաթիհալ իթմէսինի խթիրամ իթմիշ օլուպ, Քիրմանշահ հիւքիմէթի տախի ալու մալիւմատ իւզէրինէ, Կարապետի հէման թէվգիֆ իտէրէք հապսիթմիշ, վէ թալէպ օլունան նաֆագայը իթաեէ վէ եաչիօտ մահթէհիրիգ Պաղտատա կէթմէկէ քէնտիսինի մէճբուր իթմիշ տիր.

Լիւտէպաեի միլլիէտէն միւթէվէֆֆա Պարոնեան էֆ.նին «Մեծապատիւ Մուրճգիանները» նամ էսէրի, Թիֆլիզտէ մուգիմ լասարը նէֆիսէ նէշրի իչուն թէշէբբիւլ իտէն շիրքէթ թարաֆընտան թագտիր ծլունարաղ, Պատր. փոխանորդ Տ. Գէորգ Ծ. Վրդ. վասրթասը իլէ Պարոնեան էֆ.նէն այիէսինէ 100 բուպլի իրսալ օլունմուշ տուր.

ԽՕԹԱՐ

Պուլրատան թարաֆըմըզա տէրճ իտիլմէք իւզրէ իքի սէֆա տըր մէքթուպ եազան հէր քիմիէր իսէ խաղէր վիրիրիզ քի, օրատա պիր չօգ միւթէպէր զամանը վէ տասթիքըմըզ պուլունտուղու հալտէ, քէնտիկէր կիպի թանըմատըղըմըզ քիմնէլերին եազտըղլարընա էմնիյ եէթ վէ ինթիզար իտէմէրիզ.

ՏԱԽԻԼԻԵԷ

Մասրէյնի Հիւմայունա մէճլիսի ատթըպատան սատատ Բէյթիմնլիճեան Տիգրան բաշաեա, վէ էրքէանը հարպիկէ պէնպաշլարընտան ռիֆ. Սուպէհի պէյ, վէ Ալմանեատա Շեթութիարթ շէհրինտէ մուգիմ Ցիւրպինճի Մ. Թէօտոր Հօրթ Դօրնէկէ պիրէր գրթա իֆթիխար միտալեասը իհսան պուրրումուշ տուր.

Ռուսիա սէֆիրի Մ. տը Նէլիտօֆ, տիւն Պապը Ալիէ կիտէրէք, Սատարազամ վէ Խարիճիէ նազրը վէ միւամէշարը բաշալար հաղարաթը իլէ կէօրիշմիշ տիր.

Ռուսիա սէֆարէթ պաշ թէրճէմանը Մ. Իվանօֆ տախի, տիւն Մալիէ նէզարէթինէ կիթմիշ, վէ նազրը Նազիֆ էֆ. հազր իլէ միւլազաթ իթմիշ տիր.

Մրատանա վէ Ուրֆա խաթթը սահիպի իմթիազը Մ. Նակէլմաքէրս, հիւքիւմէթի Սէնիյէսէ 50 միլեօն փրանգ իգրազընա թալիպ օլարագ, մէպլաղը մէզքուր, խազինէի մալիյէճէ խսթիգրազ օլունտուղտան սոնրա, իչպու մէպլաղլա Գասապա շրմէնտրֆէր խաթթը-նը պիլիչթիրա, միւամիլէյհ Մ. Նակէլմաքէրս մարիֆէթիլէ իտարէսինէ գարար վիրիլմէք իւզրէ օլուղու իչիտիլմիշ տիր.

Անատօլու Օսմանը շրմէնտրֆէր գումբանէսը սահիպի իմթիազը Մ. Գաուլանը, իսթէեարի օլարագ եարաճաղը Տիւարպէքիր խաթթընտան Լնդարէ վէ Սիվազ գրսմընը իճրաի քէշֆիեաթը իչին, Նաֆիա նէզարէթինտէն թուրուդ վէ մէապիր միւտիր մուավինի իզզ Ալանեան Գէորգ, վէ ֆէնն իտարէսի մէճմուրու Զէրքեզեան էֆ.ներէ, իքի էրքեանը հարպ զապիթինին թաեինի իլէ, միւմայիլէյհիւմ Մ. Գաուլա ճանիպինտէն թաեին իտիլճէք մէճմուրլարա պիրլիքտէ եազընտա մահէլլի մէզքուրէ աղիմէթ իտէճէքլէր տիր.

Պիլճիքտէն Լէֆքէեէ գատար օլան շրմէնտրֆէր խաթթընը մէսահէսի իչիւն, մէճլիսի Նաֆիա գարարը իլէ Զէրքեզեան վէ Լիմին էֆէնտիլէր տիւն օլ թարաֆա ակիմէթ իթմիշլէր տիր.

Ցէրսատէթ ըրիսթըմարը իչին Մ. Կրանէնին թէրքիպ իլէտիկի տերմանէ տարան հէյեէթի, պու քէրրէ դաթիէն թէչէբքիւլ իթմիշ վէ հէյեէթի մէզքուրէ թարաֆընտան, եադընտա չէհրիմիզէ պիր մէէմուրուն վիւրուտ իթմէսինէ պէզլէնիեօր իմիշ.

Սատարազամ բաշա հայր. տէրսէսթի թէագիգ պուլունան թիճարէթ աղանամէլէքի միւզաքէրաթընա եէնիրէն պայլանմագտան, էվվելճէ ճէրէեան իթմիշ օյան միւզաքէրաթա թէալլուգ իտէն խուսուսաթըն քէնտիսինէ պիլաիրիլմէսինի էմր իլլէմիշլէր տիր.

Ադտէմճէ Վիէննատա ազատը իճթիմա իտէն սէմուտի բօսթա գօնկրէսինին ղարարլարընը միւնտէրճէ իճմալ, Ս. Վաթիկան սէֆիրի պարօն տը Դալիս վասրթասը Կլէ Պապը ալիսէ թագտիմ ղըլընմըշ, վէ հիւքիւմէթի Սէնիյէսէտէն մէզքուր ղարարլարը հանկիսընա իշթիրաք իտիլճէճէք իսէ, պու պապտէքի թատիպնամէսինի իրսալը թալէպ օլունմուշ տուր.

Իզմիր էշրաֆընտան Եահիա Հաճաթի աղա հայր. նէն, շէրիքքէրի իլէ պիրլիքտէ Իզմիրտէ եարմուղ իսթէհիքլէրի էլեգթրիգէ հարէքէթի իթտիրիլիր թրամվայ խաթթընը, պաղը էապապ վէ մահզուրաթա մէպնի եարըլմասընա գարար վերիլտիկի «Սապահ»տա օգուտնմուշ տուր.

Ուզուն Քէօբրիւտէ պիր շէքէր ֆապրիգասը թէէսիս իթմէք իւզրէ խասսա միւշերի Քաուֆ բաշա հայր. թարաֆընտան արանրան միւսաատ էվրաղը, Պապը Ալիէ կէօնտէրիլմէքլէ Շուրայի Տէվլէթճէ գալէմէ ալընան մազպաթա պու քէրրէ մագամը Սատարէթէ թագտիմ իսթիմիշ տիր.

Մազպաթայի մէզքուրէնին, Նաֆիա նէզարէթինէ հէվալէ վէ նէզարէթի միւշարիլէյհա թարաֆընտան մէվատտը միւնտէրիճէսինին թէմամիի ահքամընա ըրիաեէթ իչին, շիրքէթ հազրընտա իյճաղ իտէն մուամէլաթը նիզամիեէեէ գարար վիրիլմիշ տիր.

Եէնի տիւնեա Տիմիթրաքի էֆ. վէ Մ. Պոռուի վէ Թէրնօ պէյ թարաֆլարընտան իսթիտա իտիլէն Օսմանը սիկուրթա շիրքէթի իմթիազը, Շուրաէի տէվլէթ տաիրէսինտէ մազհարը թասվիպ օլմուշ վէ օլ պապտէ իճազ իտէն էվրաղ վէ մազպաթասը, թարաֆը Սատարէթբէնահիեէ կէօնտէրիլմիշ տիր.

Մամպուսթ իտարէնի պէհիեէսինտէն մամպասմըզա թէպլիղ օլուան իրսալ թարնամէ տիր.

Ալթըմէրմէր ճիվարընտա իքի նէհուտիչ նին 6 եաշընտա պիր Բուսմ չօճուղընու չուվալ տէրուենինտէ կէօթիւրմէքտէ իքէն, էլտէ իտիլտիքլէրինէ տայիր, Բուսմա «Գօնսթանթինուպոլիս» վէ էրմէնիճէ «Արեւելք» պաղէթալարընն կէչէն նիւսխէլէրինտէն պիրինտէ եազմըշ օլտուղլարը ֆէզբոնը պիլիքիւլիյէ տորլուզ օլտուղու, Զապթիէ նէզարէթի պիրէսինճէ իճրա իտիլէն թահգիգաթտան անլաշըլմըշ օրմաղլա, թէքզիպլի քէյֆիեէթէ իպթիտար, վէ պիլա թահգիգ հավատիս նէշր իտիլմէսի մուքերրէրէն թէնպիհ իտիլտիկի հալտէ, արա սրբա պու կիպի պի ասլ ու էսաս վազտալար իսթիրա վէ նէշր իտիլմէքտէ օլտուղու կէօրիւլմէսինէ մէպնի, պատէպին պու եօլտա արաճէթ [illegible] թալարընն տէրհալ թատիթի իտիլէճէքլէրի պիլճիմմէկ էվրաղը հավատիս սահիպի իմթիազարընա սուրէթի գաթիեէտէ պէեան վէ իսթիտար օլունուր.

Նալբխանտան ալտրըմըզ պիր մէքթուպտա, մէմալիքի մահրուսէի Շահանէնին հէր թարաֆընտա օլտուղու կիպի, մահէլլի մէզպուրատէ տախի գայմազամ իզզէթլու Հիւսնի պէյ էֆէնտինին սայ ու հիմմէթիլէ, ճիւլուսու մէյմենէթ մէնուսու. հազրէթի Շէհրիարի զիլնէթի մութանթան սուրէթտէ իճրա իտիլմիշ, նութզլար վէ գասիտէլէր օգունմուշ, վէ ճիւմլէ խալգ մէմնուն ու մէսրուր օլարագ, պիտէֆաթ, «Բաթիշահըմ չօգ եաշա՛» նիտալարընը ասիւմանը աքս իթտիրմիշլէր տիր.

Սալթանաթը Սէնիէ Զէթինէ սէֆիրի էրքանը հարպ գայմագամարընտան Ահմէտ Նուրի պէյ, պու քէրրէ Բրէնա Նիդօլա հազր. թարաֆընտան գապուլ օլունարագ, իթիմատնամէլէրինի թագտիմ իյլէմիշ տիր.

Կէչէն ճումատա իրթէսի կէճէսի Իզմիտտէ 7 հայվանա նիւքլէնմիշ օլարագ 400 քիլօկրամ գաչագ թիւթիւն իլէ, 5 գաչագճը էլէ կէչիրիլմիշ տիր.

Գաչագճըլար 6 քիշիտէն միւրէքքէպ իքէն պիրի նասըլսա պիր պէկիր իլէ ֆիրարա մուվաֆագ օլմուշ, վէ տիկերլերի իզմիտ կէթիրիլիպ թէվգիֆխանէեէ գօնուլմուշ տուր.

Գաչագճըլար, էվվելա գօյճուլար իլէ եանլարընտա պուլունան ղապթիեէլերէ մուխալէֆէթ իթմէք իսթէտիքլէրի, վէ իչլերինտէ խայլի վուղուաթը գաթիլանէսի սէպգ իթմիշ պիր չագի պուլունտուղու իսպաբաթը մահալիեէտէն տիր.

Պաղը Տախիլիյեէ հավատիսաթը իչին սոն սահիֆէեէ միւրաճաաթի օլունաս.

ԽԱՐԻՃԻԵԼ

ԱՀՎԱԼԸ ԲՈԼԻԹԻԳԸՅԵԼ

«Թայմս»ըն Բարիս մուխպիրի մէջ հուրու տայիմա հէր չէյի պիլմէք վէ հէր չէյի քէյֆ ու իսթիտալ իլլէմէք էֆքեարընտա պուլունտուզու կիպի, քէնտիսինի բոլիթիգայի ումումինին տախի էսրարընա վագըֆ ատտ իթմէքտէ, վէ քեաֆֆէյի էվրօբա բիճալ վէ տիբլոմաթ լարընայա մահրմանէ միւպահասաթ վէ միւզաքէրաթտա պուլունտուղունու իտտիա իլլէմէքտէ օլտուղու միւսելլէմ օլուպ, մուխպիրի միւմայիլէյհ պու քէրբէ իթթիֆագը միւսելլէսի թէշքիլ իտէն տէվլէթլէրին մուամէլէյի միւթահրատէսի նէ չէրայիթ տախիլինտէ տուհուրա կէլէճէկլինի պէեան իտիեօր։ Շէօյլէ քի, Մ. Օրէր ը Պլովից (Թարմընը Բարիս մուխպիրինին իսմի տիր) պիր Բէշթէ մուխպիրինտէն Շվարձէնտուտտա Ֆըրանսուա Ժօյէֆ հազր. իլէ իքինճի կիեօմ հազր. պէյնինտէ մութթախէպ օլուպ, Իթալեա թարաֆընտան գատուլ օլունան մուգարրէրաթը (գարարլար) ախիրէ հագգընտա, սրհհէթինէ էմին օլմագ իւզրէ ալտըը պագը մալիւմաթը նէշր ու իլան իլլէեօր։ Մուխպիրի մէրգում իւչ միւթթէֆիգ տէվլէթլէր պէյնինտէ էսգաղը հարպ օլմագ իւզրէ աթիտէքի խուսուսաթը թատատտա իտիեօր։

1. Ֆրանսա թարաֆընտան Իթալեատա գարշը պիր մուհաճէմէ վէ թարրուզ։ 2. Ֆրանսա թարաֆընտան Ալմանեա իւզէրինէ հիճիմ։ 3. Ռուսիա ճանիպինտէն Ավսթրիատա գարշը պիր մուհաճէմէ։

«Նատէ Ֆրատէ Բրէսէ» զազէթասը, էկէր պու մալիւմաթ սահիհ իսէ, Ալմանեա իլէ Ավսթրիա պէյնինտէ միւնագրա իթթիֆագ մուահէտէսինտէ պիր խայլի թատիլաթ վուգուա կէլմիշ օլտուղունա իթիմատ իթմէք լազըմ կէլտիկինի մագամը միւլահազատտա տէրմիեան իտիեօր։

1879 թարիխինտէ ագտ օլունուպ Վիէննա վէ Պէրլինտէ պիր զէմանտէ նէշր օլունան մէզգիւր ահոնամէնին պիրինճի մատտէսինտէ, իքի իմբէրաթօրլուղլարը, անճագ Ռուսիա թարաֆընտան հէր հանկըսընա պիր հիճիմ վուգուա կէլտիկի թագտիրտէ նէքտիկէրինէ մուավէնէթ վէ միւզաքէրէնէ մէճպուր օլտուղլարը զիքր ութասրիհ օլունմուշ տուր։ Իքինճի մատտէտէ իսէ, Ֆրանսա թարաֆընտան Ալմանեա ալէյհինէ պիր մուհաճէմէ վուգու պուլտուղու հալտէ, Ավսթրիանըն պիր հալը պիթարաֆիյի խայրխահանէտէ պուլունուպ, Ալմանեաը անճագ Ֆրանսա իլէ Ռուսիա պէյնինտէ պիր իթթիֆագ ագտը թագտիրինտէ իլթիզամ իտէճէկի թասրիհ ղըլընմըշ տըը։ Պալէտտէ զիքր օլունան Վիէննա զազէթասը, Ավսթրիա մէրաքիպի ըէսմիեէսինտէ «Թայմս»ըն Բարիս մուխպիրինին վիրտիկի հավատիտ մէվհում վէ էտտսըզ նազարըյա պակըլմագտա օլտուղունու իլավէյի կիւֆֆար իլլէեօր։

Մամաֆիհ Մ. Օրէր Պլովից ենինէ քէնտի մալիւմաթընին սրհհէթի խուսուստանտա իտրատէն կէրի տուրմամագտա իսէ տէ, հավատիսի մէզգիւրէնին պիէտտա օլտուղու էքսէր մէհաֆիլճէ սապիթ օլմուշ տուր։

* * *

Իմբէրաթօր Կիւօմ հազրէթլէրինին Էրֆիւրթտէ Ֆրանսա հագգընտա իրատա իթտիկի իմէսսիֆամիզ քէլիմաթտա տաեիր Բարիզ մահպուսաթը թարաֆընտան չէտտա միւթալէաթ վէ միւլահազաթ պէնտա օլունմագտա տըը։ Սահիհ տիր քի Բարիզ զազէթալարը իմբէրաթօրան նութգունա, Պէրլինին «Բօսթ» զազէթասընին զայրը սահիհ օլարագ նէշր իթտիկի պիր տուրէթիյլէ վագըֆ օրմուշլար տըը։ Հալբուկ «Ժան Լիպր» կիպի զայրի միւնասիֆ Բարիզ զազէթալարը գատտէն պու նութգու թաղլիթլէ շու սուրէթլէ պէնանը հիտտէթ ու իդպիրարէ ֆըրսաթ պուլմուշլար տըը։ «Թան» վէ «Տէպա» զազէթալարը իսէ մուհավէրէլէրինտէ տահա զիեատէ լիսանը միւթէտիլ իսթիմալիյլէ, Ալմանեա իմբէրաթօրունուն խաթըրաթը միւթէհարրիքէյի մազիեէեէ քինաեէ իթմէսինէ իզհարը թէէսսիւֆ իտիեօրլար։

Վիւքէլա թարաֆտարընտան օյան պէօյիւք պիր զազէթա տիեօր քի, «պիւթիւն սուլհու միւսալէմէթ մուհիպլէրի պէօյիւք ասքէրի զիեաֆէթլէրլէ մութանթան վէ մուշաատ իտարէյի ագտահարրն թարիխի անգարիպ գարանճաղը թէմէննիեաթընտա պուլունուեօրլար։ Պէեանաթը միւսալէմէթքեարանէնէ տահա զիեատէ գուվվէթ վիրմէք իւզրէ, տայիմի սուրէթտէ էլինի ղըլըճընը գապգէսի իւզէրինէ ղօմագլա, Նիհանէթ ֆիքրլէրտէ պագը էնտիշէ հասըլ օլմագ նէթիճէսի զուհուր իտէր»։

Իշպու թէվպիխաթ Ժիթրի նութգունտա Ֆրանսըզ օրտուսունու, Ֆրանսանընն գաթան իվալ իթմէք իսթէմէտիկի սուլհ ու միւսալէմէթին էն գավի թէէմինաթը մագամընտա սէլամաեան Մ. Գարնօեա աֆֆ ու իանատ իտիլէմէղ։ Պունա մուգապիլ Միւնիխ զազէթալարը պիզէ պիր Պավիէրալը բրէնսին տիկէր պիր նիմայիշինի խապէր վիրիեօրլար քի, պու նիմայիշին բէք մուալիհանէ օլմատըը զահիր տիր։

Պավիէրա օրտուսու մանօվրալարընը իմբէրաթօր հազրէթլէրի հուզուրունտա իճրա վէ գօմանտա իտէն Պավիէրա բրընսիպլէրինտէն բրէնս ը Լէօբօլտ պու քէրբէ պիր պէեաննամէ նէշր իթմիշ օլուպ, իշպու պէեաննամէյինին նէթիճէյի մէգալը, պիննէֆս Միւնիխտէ պիր հէեէճանը չէտիտի մուճիպ օլմուշ տուր բրէնսի միւշարիէյհ Պավիէրա ասաքիրինէ կէրէք նայիպի հիքիմէթ բրէնս վէ կէրէք իմբէրաթօր հազր. թարաֆընտան վուգու պուլան մէտայիհ ու սիթայիշի տէրլամաթը իթտիքտէն սօնրա, «օրտուեու մազհար օլտուղու շէրէֆ ու իհթիրամտէն սօլաեը, թէպրիք իտէր վէ իլէրուտէ վուգու պուլաճագ մուհարէպէտէ տայիմա շէրէֆպախշա օյան պայրագլարըմըզա ալայիմի մուզաֆֆէրիեէթ բապտ իթմէք իչին միւսթագպէլտէ ֆարթը զայրէթլէ չալըշմագլըըմըզ իգթիզա իթտիկի զիհիմինտէյիմ» մէալինտէ պիր նութգ իյրատ իթմիշտիր։

Պու լիսանը գուլլանան միւշարիէյհ բրէնս 1870 մուհարէպէսինտէ էլեէվմ ըիեատէթինտէ պուլունտուղու իչինճի թօքճու ալաեընը զաթէն գօմանտա իթմէքտէ իտի։ Հաթթա մուհարէպէտէ կէօսմէէրտիկի շէճաաթա մուգապիլ պիրինճի սընըֆ «Թիմուր Սալպ» վէ «Մաքս Ժոզէֆ» նամ Պավիէրա նիշանլարընա նաեիլ օլմուշ տուր։ Կէօրիւնիւշտէ միւշարիէյհ եէնի մուհարէպէլէրտէ եէնի նիշանլար զազանմագ էֆքեարընտա տըը։ Պունտան մաատա սայտ ու շիքեար մուհարէպէնին պիր միսալի տիմէք օլուպ, կէնճ բրէնս էնիշթէսի Ֆրանսուա Ժոզէֆ հայրէթլէրի իլէ իճրայի սայտ ու շիքեար իթմէք իւզրէ Սմիրլիեէ ազիմէթ իթմիշ տիր։

Պէրլինտէ նիմ բէսմի զազէթալար էրֆիւրթտէ իմբէրաթօր Կիւօմ հազրաթարաֆընտան իյրատ օլունան նութգտան հատուլէ կէլէն հէեէճանա թէաճճիպ իթմէքտէ կիպի կէօսթէրիլեօրլար։ «Կազէթ Նացիոնալ» նամ զազէթա տիեօր քի «Ֆրանսըզլարըն նութգու իմբէրաթօրինին սուրէթի մուսահհհանընտան հիատէթ վէ իզզիրար հիսս իթմէկէ ասլա սէպէպլէրի եօք տուր, Ֆիլհագիգա վէ խուսուսի իլէ Դրօնշթատտան սօնրա իմբէրաթօր թարաֆընտան «Դօրսիպ ալը Ֆաթիհ» հագգընտա վուգու պուլան զիքր սարահաթա միւհթաճ տէկիլ իսէ, զիրա էրֆիւրթտէ Նաբօլէօն Ֆրանսա իլէ Ռուսիա պէյնինտէքի իթթիֆագը ագտտէ թէշէպպիւս իմիշ տիր, իքի թարաֆտան տախի պու կիպի միւպահասաթտան թէվագգի իտիլմէսի թէմէննի օլունուր, ֆագաթ պունուն զիեատէսիյլէ Ֆրանսըզլար թարաֆընտան վուգուա կէլմէմէսի արզու օլունուր, զիրա Գրօնշթատ շէհրաեինլէրինտէն պէրու Ֆրանսըզլարըն լիսանը մէյտան օգուր պիր սուրէթտէ քէսպի իշթիտատ իթմիշ տիր։»

Մէկքիւր Միւնիխ զազէթասը շու եօլտա միւլահազաթտա պուլունուեօր իսէ տէ, պու միւթալաաթըն էսաս ու մահիեէթի բէքտէ մուվաֆֆըզ նէֆս իլլէմր օլմատըը պագը բոլիթիգաշինասան ինտինտէ թէհագգուզ իթմէքտէ տիր։

ՇԻԳԱԿՕ

Շիկագօ սէրկիսի սէրվէթի ֆէննիեէ վէ սէնայիեէ նազարընտան Բարիզ սէրկիյի ումումիսինտէն սօնրա էն զիեատէ ճալիպի նազարը տիգգաթ օլմագտա տըը։

Պու պապատ ֆէննի զազէթալարըն վէրտիկի մալիւմաթա նազարէն, մէզքիւր սէրկի բէք զիեատէ պէօյիւք օլուպ, հիքիմաթը միւթէֆիգանընն «Ճագսընն Բարգ» սէրաեը իլէ սէրկիյի պահրիեէ այիտ օլմագ իւզրէ, իքի գաթ սաճտան իմալ իտիլէն տայիրէ բէք զիեատէ ճալիպի տիգգաթ տըը։ «Ճագսընն Բարգ»ընն գուլպինտէ պուլունան կէօլ քէնարընտա տայիրէյի մուհիմմէ պուլունմագտա, վէ անընն էթրաֆընտա տախի զիրաաթ, մաքինախանէլէր վէ իտարէխանէյի էլէգթրիգիեէեէ հասը իտիլէն կէմիլեր, պայչէպանլըղա աեիտ մանուաթ վէ մաամուլաթընն հրֆզընա մախսուս տէվայիր չայըրընն օրթասընտա ինչա իտիլմիշ տիր։

Տէվայիրի մէզքիւրէ տէմիր վէ ճամտան պինա գըլընմըշ, վէ իչլէրինտէ թէսխին (ըսրթմագ) վէ թէհվիեէ (հավա ալմագ) իչին ալէաթը մախսուսէտ պուլունտուրուլմուշ տուր։ Արզա թարաֆտա պուլունան չաեըը, քիչին քիպիր օրման հալինէ գալպ իտիլէճէք տիր։

Տուխուլ գաբուտու պաղչէ թարաֆընտա օլաճագ, վէ պու ճիհէթլէ էքսբօզիսիօնու զիեարէթէ կէլէճէք եօլճու, Գօլօմպ նամընա ինչա իտիլէն ֆիւթուհաթ քէմէրի ալթընտան կէչտիքտէն սօնրա իտարէյի մէրքէզինէ սէրալընա կիրէճէք տիր։

Էքսբօզիսիօն տէվայիրի, պէհէր քէօշէտտէ պիր թանէ օլմագ իւզրէ 4 տայիրէաէն իպարէթ տիր, վէ հիւմէսիտտէ եէնի ուսուլ իւզրէ եաբըլմըշ տըը։ Պու 4 պինանընն ճիւմլէսի էթրաֆտաքի պինալար իրթիֆալընտա օլուպ, իքինճի գաթ սիթիթինէրլէ մուհաթ պուլունաճագ տըը։ Իքինճի գաթտա մէրտիվէն լէր վէ 4 թարաֆտան հարէքէթ իտէն «Ասանսէօր»լէր իլէ չըգըլաճագ տըը։ Յինճի գաթլար իսէ 8 թարաֆը գուպպէլէրտէն միւթէշէքքիլ օլաճագ, վէ պունլարընն հէր քէօշէսինտէն նապշ օլունմուշ գարթալ շէքիլլէրի կէօրիւլէճէք տիր։ Հէր ախշըլիւ իթթիմալար պու պինա տախիլինտէ վուգուա կէլէճէք, օրտտա միւտիրի ումումի, քօսթա, պանդա, էճնէպիլէրէ մախսուս տայիրէլէրլէ, խասթախանէ, իթֆաիեէ բօլլա իտարէլէրի պուլունաճագ տըը։ Նութաֆսիլաթտան անպաշըլաբընա կէնբէ, ումուրու իտարէեէ այիտ հէր նէ տիրլիւ վէզայիֆ վար իսէ, ճիւմլէսի միւճթէմի պիր հալտէ կէօրիւլէճէք տիր։

Զիրաաթ սէրայը, իտարէ սէրայընընն սաղընտա, վէ սէրկիյի ումումինին զարպընտա պուլունաճագ տըը։ Պաշընճա հավալիսի 300 մէթրօ ուզունլուղունտա օլուպ, եալընըզ զէխայիրէ միւթէալլիգ մահսուլաթ, վէ ալէաթը զիրաիեէեէ հասը իտիլէճէք տիր։

Պու տայիրէ միւթէֆէրրիեաթընտան օլմագ իւզրէ, հայվանաթա մախսուս պիր տայիրէ իլէ, հայվանաթ խաստախանէսի տախի պուլունտուրուլաճագ տըը։

Մաքինա «կալըրի»լէրի քիչիւք մէրաքիպի պահրիեէնին սէյր ու սէֆէր իթմէսինէ էլվերիշլի պիր գանալ իլէ զիրաաթ սէրաեընտան այրը պուլունաճագ իսէ տէ, հայվանաթ ու մէվաշիեէ հասը իտիլէն խուսուսի պիր էքսբօզիսիօն եաբըլմըշ տիրէքլէր արաը իլէ քէսպի իրթիպաթ իտէճէք տիր։

Մաքինախանէ պահէթ պէօեիւք եաբըլմըշ օլտուղունտան, մաքինալարընն իշլէմէսի տախի թահրը թէէմինէ ալընմըշ տըը։

Հէր կէչիտտէն շըմէնտիֆեր եաբըլաճագ վէ եօլլարը իսթիմալ իտիլմէտիկի թագտիրտէ, իսթէնիլտիկի վագըթ տաղը մաքինալարը թէպտիլ վէ ախազը մէվգի իթտիրէճէք սուրէթտէ միւթէհարրիք պիր տէօշէմէ իլէ էօրթիլլէճէք տիր։

Ռիվաեէթմէ նազարէն պու տաեիրէ պու անէ գատտար եաբըլան պինալարընն էն պէօեիւկիս օլաճագ տըը։

Էլէքթրիգ ալէթինէ հասը իտիլէն տայիրէնին մէսահէյի սահիֆեէսի 2 հէքթար օլուպ, պինանընն ումումի բլանը օրթասընտան պիր կէչիտ իլէ գաթ իտիլմիշ, վէ թուլանի պիր հավլու իւզէրինէ միւէսսէս պուլունմուշ տուր։

Պիրինճի գաթ պիրպիրէրինէ հավլու իւզէրինտէն աթըլմըշ քէօբրիւլէրլէ մէրպուտ «կալըրի»լէրտէն միւթէշէքքիլ տիր։ Յէօրթ քէօշէնին հէր պիրինտէ պիրէր տուխուլ քէօշկի մէվճուտ տուր։ Ճէնուպտա պուլունան քէօշկին օրթասընտա Ֆրանքլինին պիր հէյքէլի պուլունաճագ տըը։

ՅԻՄԱՆՍԸԶ ՊԱՐՈՒԹ ԹԷՃՐԻԻՊԷՍԻ

Ալմանեատա Գասլ ճիվարընտա իճրա օլունան մանօվրալարտա տիւմանսըզ պարութ իսմիմալ օլունմուշ օլմաղլա, 80 թօք իլէ պիր սաաթ գատտար պիր մէվգը տէօյիւլմիշ օլուպ, թօքլար սիբէր ալթընտա կիզլէնմիշ օլտուղունտան, աթէշ իթտիքլէրի մահէլլէր տիւման սէպէպի իլէ ֆարգ օլունմաեըպ, եալընըզ տուրպին իլէ թաեին օլունմուշ տուր։ Պու հալտէ տիւմանսըզ պարութ սաեէսինտէ թօք պաթարիալարընը սիբէր ալթընտա կիզլէմէք միւմքին օլաճագ տըը։

Յիկէր թարաֆտան բիեատէ ասքէրի տիւմանսըզ պարութ հասէպիլէ, աչբգտա գալըպ եալընըզ աեագլարընընն թօղու կէօրիւնմէքտէ իմիշ։

ՊԻՐ ՍԷՅԵԱՀԸՆ ԱՖՐԻԴԱՏԱՆ ԱՎՏԷԳԻ

Ֆրանսալը Մ. Թրիվիյէ Աֆրիգատտա Գօնկօտան Իմիտա Պուրնունա վէ օրատտան Զէնկիպարա վէ անտէն Բօրսայիտտ սէյեահաթ իլլէսիքտէն սօնրա, պու քէրբէ Մարսիլեաեա միւվասէլէթ իթմիշ տիր։

Մ. Թրիվիյէ, թիճարէթ նօղթայի նազարը իլէ, Աֆրիգա սահիլլէրինի կէօզտէն կէչիրմիշ տիր։ Մրմամիլէյհ Իմիտա պուրնունտա բէք չօղ թէքրագ գըյեաթը մէտէնիյէ հուսուլէ կէլտիկինի կէօրմիշ, վէ Զէնկիպարատա չէյս Թիպութիպ իլէ կէօրիշտիկինտէ, միւմամիլէյհ կէլէճէք պահարտա Բարիսէ սէյեահաթ իթմէք էֆքեարընտա օլտուղունու սէօյլէմիշ տիր։

Մ. Թրիվիյէ Ֆրանսանընն Աֆրիգա գումրանեասը թարաֆընտան Աֆրիգատեա կէնտերիլէն Տիպօվքի նամ քիմէնէեի Լիպերվիլտէ կէօրիւպ, Գամբէզ հէյեէթի իսթիքշաֆիեէսի կիպի միւմամիլէյհին մահէթինտէ պուլունան հէյեէթի իսթիքշաֆիեէնին տախի պիր իչ կէօրէմէեէճէկինի, վէ Աֆրիգատեա կիտէն հէյեէթի իսթիքշաֆիեէ գուվվէթլի օլմատըգճա իլերիլէմէք իհթիմալի օլմատըըընը իսթար իթմիշ տիր։

Պու տայիրէ միւթէֆէրրիեաթընտան օլմագ իւզրէ, հայվանաթա մախսուս պիր տայիրէ իլէ, հայվանաթ խաստախանէսի տախի պուլունտուրուլաճագ տըը։

Մաքինա «կալըրի»լէրի քիչիւք մէրաքիպի պահրիեէնին սէյր ու սէֆէր իթմէսինէ էլվերիշլի պիր գանալ իլէ զիրաաթ սէրաեընտան այրը պուլունաճագ իսէ տէ, հայվանաթ ու մէվաշիեէ հասը իտիլէն խուսուսի պիր էքսբօզիսիօն եաբըլմըշ տիրէքլէր արաը իլէ քէսպի իրթիպաթ իտէճէք տիր։

Մաքինախանէ պահէթ պէօեիւք եաբըլմըշ օլտուղունտան, մաքինալարընն իշլէմէսի տախի թահրը թէէմինէ ալընմըշ տըը։

Հէր կէչիտտէն շըմէնտիֆեր եաբըլաճագ վէ եօլլարը իսթիմալ իտիլմէտիկի թագտիրտէ, իսթէնիլտիկի վագըթ տաղը մաքինալարը թէպտիլ վէ ախազը մէվգի իթտիրէճէք սուրէթտէ միւթէհարրիք պիր տէօշէմէ իլէ էօրթիլլէճէք տիր։

Ռիվաեէթմէ նազարէն պու տաեիրէ պու անէ գատտար եաբըլան պինալարընն էն պէօեիւկիս օլաճագ տըը։

Էլէքթրիգ ալէթինէ հասը իտիլէն տայիրէնին մէսահէյի սահիֆեէսի 2 հէքթար օլուպ, պինանընն ումումի բլանը օրթասընտան պիր կէչիտ իլէ գաթ իտիլմիշ, վէ թուլանի պիր հավլու իւզէրինէ միւէսսէս պուլունմուշ տուր։

Պիրինճի գաթ պիրպիրէրինէ հավլու իւզէրինտէն աթըլմըշ քէօբրիւլէրլէ մէրպուտ «կալըրի»լէրտէն միւթէշէքքիլ տիր։ Յէօրթ քէօշէնին հէր պիրինտէ պիրէր տուխուլ քէօշկի մէվճուտ տուր։ Ճէնուպտա պուլունան քէօշկին օրթասընտա Ֆրանքլինին պիր հէյքէլի պուլունաճագ տըը։

ՊԻՐ ՍԷՅԵԱՀԸՆ ԱՖՐԻԴԱՏԱՆ ԱՎՏԷԳԻ

Ֆրանսալը Մ. Թրիվիյէ Աֆրիգատտա Գօնկօտան Իմիտա Պուրնունա վէ օրատտան Զէնկիպարա վէ անտէն Բօրսայիտտ սէյեահաթ իլլէսիքտէն սօնրա, պու քէրբէ Մարսիլեաեա միւվասէլէթ իթմիշ տիր։

Մ. Թրիվիյէ, թիճարէթ նօղթայի նազարը իլէ, Աֆրիգա սահիլլէրինի կէօզտէն կէչիրմիշ տիր։ Մրմամիլէյհ Իմիտա պուրնունտա բէք չօղ թէքրագ գըյեաթը մէտէնիյէ հուսուլէ կէլտիկինի կէօրմիշ, վէ Զէնկիպարատա չէյս Թիպութիպ իլէ կէօրիշտիկինտէ, միւմամիլէյհ կէլէճէք պահարտա Բարիսէ սէյեահաթ իթմէք էֆքեարընտա օլտուղունու սէօյլէմիշ տիր։

Մ. Թրիվիյէ Ֆրանսանընն Աֆրիգա գումրանեասը թարաֆընտան Աֆրիգատեա կէնտերիլէն Տիպօվքի նամ քիմէնէեի Լիպերվիլտէ կէօրիւպ, Գամբէզ հէյեէթի իսթիքշաֆիեէսի կիպի միւմամիլէյհին մահէթինտէ պուլունան հէյեէթի իսթիքշաֆիեէնին տախի պիր իչ կէօրէմէեէճէկինի, վէ Աֆրիգատեա կիտէն հէյեէթի իսթիքշաֆիեէ գուվվէթլի օլմատըգճա իլերիլէմէք իհթիմալի օլմատըըընը իսթար իթմիշ տիր։

ԷՊՆԻԵԷ ԳԱՆՈՒՆՈՒՆՈՒՆ ՍՈՒՐԷԹԻ ՏՕԳՈՒԶՈՒՆՃՈՒ ՖԱՄԸԼ

Էդնիեէ Էշ- էվ Ֆոֆէլ բոռոռոմ

62· — Թաշբալարտա 10,000 է գատաբ նուֆուս պուլունան գասապալարտա, Տէրսաատէթտէ ալընան էպնիեէ գէմինին 5 տէ 1 ի, վէ 10 000 տէն 100, 000 է գատաբ նուֆուս օլան շէհր վէ գասապալարտա նըսֆը, վէ 100,000տէն ֆազլա նուֆուս պուլունան շէհրլէրտէ թէմամը ալընաճագ տըր։

63· — Թամիրաթ բուխսաթը իչիւն ալընան թէզքէրէնին, Թարիխինտէն իթիպարէն պիր սէնէ հիւքմիւ օլաճագ տըր։

64· — Տէվաեիրի պէլէտիեէ հուտուտու տախիլինտէ պուլունան չիֆթլիքլէրտէ եաբըլաճագ տամ վէ ախըր վէ սամանլըգ վէ չիֆթճի օտասը միսիլիւ զիրաաթա մուվէֆֆէլիգ պինալար էպնիեէ բուսու մունտան մուաֆ վէ միւթէնա տըր։

ՍՆՈՒՆՃՈՒ ՖԱՄԸԼ

Բոռոռոմա ֆէշֆիեէ

65 Մարտ· — Քէշֆլէրի Շէհր էմանէթի մարիֆէթի իլէ իճրա օլունան ճէվաբի վէ մէքեաթիպ վէ դըշլա վէ խասթախանէլէր միսիլիւ էպնիեէյի խայրիեէ վէ էմիրիեէ վէ վագֆիյէնին ինչաաթ վէ թամիլաթընտան ըէսմ ալընմաեաճագ տըր։

66· — Էպնիեէյի խայրիեէ վէ էմիրիեէ վէ վագֆիեէնին քէշֆ վէ մուաեէնէլէրի իչիւն Շէհր էմանէթի թարաֆընտան կէօնտէրիլէն գալֆալարա, քէշֆ իթտիրէն թարաֆընտան իգթիտարլարընա վէ մէվսիմէ կէօրէ 10 ղրշ·տան 50 ղրշ·ա գատար եէվմիեէ վէ վաբոր նավլը վէ պարկիր իճրէթի միսիլիւ մէսարիֆ վէրիլէճէք, վէ սայիր քէշֆլէր իչիւն կէօնտէրիլէն գալֆալարա տախի պու սուրէթլէ եէվմիեէ մէսարիֆ վէրիլէճէք տիր։

67· — Քէշֆ օլունան էպնիեէյի խայրիեէ վէ էմիրիեէ վէ վագֆիեէ, էմանէթէն ինչա վէ թամիր նիթտիրիլէճէյի վէ եա ինչա վէ թամիրինտէն սարֆը նազար օլունտուղու թագտիրտէ տախի քէշֆէ կիտէն գալֆալարը եէվմիեէսի ալընաճագ տըր։

68· — Էյթամա (եէթիմլէրէ) այիտ էմլաք քէշֆլէրինտէ, գըյմէթի 1000 ղրշ·տան 20,000 ղրշ·ա գատար օլանլարընտան 25 ղրշ· վէ 20,000 տէն եօգարըսընտան հէր 1000 ղրշ·տա 50 բարա խարճ ալընաճագ տըր։

69· — Ահատը նաս իլէ գալֆալար պէյնինտէ օլան միւֆրէտաթ քէշֆլէրինին պէհէր 100 ղրշ·ունտա 20 բարա խարճ ալընաճագ տըր։

70· — Միւնազաաթ քէշֆլէրինէ կէօնտէրիլէն միւհէնտիս վէ գալֆալար իչիւն եէվմիեէ 50 շէր, վէ մի պաշըր իչիւն 25 ղրշ· ալընըպ, էմանէթ վէղնէսինէ թէսլիմ օլունաճագ տըր։

71· — 70 ինճի մատտէտէ մուհարբէր եէվմիեէ, սահիպի տավատան բէշինն օլարագ իսթիֆֆա օլունաճագ, վէ մահքէմէեէ կիտիլմէք լազըմ կէլտիքտէ նըսֆը ալընաճագ տըր։ Եաբըլաճագ բէսիմ վէ խարիթալար մէճճանէն վէրիլէճէկի միսիլիւ, սահիպի տավանըն ֆագրը հալի թէպէյեիւն իթտիկի սուրէթտէ եէվմիեէնին նըսֆը ալընաճագ տըր։

72· — Խամ եէրլէրին թահտիտի վէ խարիթասընըն թէրսիմի զըմնընտա 5000 արշընա գատար մագթուէն 200 ղրշ· վէ անտէն ֆազլա մըգտարընըն պէհէր արշընընտան 1 բարա ախզ օլունաճագ, վէ արազիեի էմիրիեէ վէ մէվգուֆէ տախի պու գայիտէեէ թապի օլաճագ տըր։

73· — Խամ եէրլէրին մահալլէ չէքլինէ գօնուլմասը իչիւն խարիթա թանզիմինտէ 5000 արշընա գատար պէհէր արշընը իչիւն 4 բարա, վէ 5000 տէն 10,000 է գատար օլան մըգտարընտան պէհէր արշընտա 3 բարա, վէ անտէն եօգարըսը իչիւն պէհէր արշընտա 2 բարա խարճ ալընաճագ, վէ արազիեի էմիրիեէ վէ մէվգուֆէ տախի պու գայիտէեէ թապի օլաճագ տըր։

74· — Նիզա վուգուի իլէ էպնիեէ թաամիլ, վէ եա ճէլպ վէ իհզար իչիւն կէօնտէրիլէն միւպաշըրլարըն իւճրէթի օլմագ վէ հագգսըզ չըգան թարաֆա այիտ պուլունմագ իւզրէ 25 ղրշ· միւտայիտէն ալընաճագ տըր։

75· — Էպնիեէյի էմիրիեէ վէ վագֆիեէ քէշֆլէրինէ կէօնտէրիլէն մէմուրլարա սուբ (հիսար) տախիլինտէ իսէ պիր չէյ վէրիլմէեիպ, խարիճճի սուբ իսէ վաբոր իւճրէթի վէ հայվան քիրասը կիպի իճապ իտէն մէսարիֆ՝ այիտ օլտուղու տայիրէտէն վէրիլէճէք տիր։

(Տէվ-մ)

Պու բազար կիւնիւ էսկի քիթապլարըմըզը կէօզտէն կէչիրմէքտէ իքէն, շու աթիտէքի ԲԵԼԻՍԱՐԻՈՍ նամ քիթապըն իչ գաբաղը նազարը տիգգաթըմըզը ճէլպ իլլէտիկինտէն, Ցիշատակարանընը օգումագ խսթէմիշիզ տիր, վէ մէզքիւր Ցիշատակարանըն խիթամընտա իսէ, վասիյէթինտէն պահս իթմէքտէ օլտուղուժուզ խայրխահ Սամուէլ Մկրտիչ Մուրատեանըն իմզասընը կէօրմիւշիզ տիւր։

Մէզքիւր Ցիշատակը մնը իչթէ աթիտէ այնէն տէրճ ու պէեան իտէրէք, տիդգաթ իւզրէ օգունմասընը բէճա իտէրիզ, չիւնքի, մէզքիւր քիթապը, միւմանիլէյին նէ տէրէճէ արզու վէ զայրէթ իլէ թապ իթտիրտիկի, վէ պունտան տա մագսէտինին իսէ, անճագ ումումիլլէթիմիզին թէնվիրի էֆքեարը վէ իսթիֆատէսի օլտուղու, վէ գաթան մէզհէպ վէ ֆըրգա ֆարգը թանըմատըզը, վէ հաթթա, Ամենայն Հայոց կաթողիկոս Դանիէլ Սրբազանը զէմանընտա, վէ քէնտի պուլունտուղու Մատրաս շէհրի աւագ քահանասը Տէր Յարութիւն Հայրըն մաթպասընտա թապ իտիլտիկի կէօրիւլմէքտէ տիր· պէօյլէ պիր զաթը, տօգուզ սէնէ սօնրա, ելինէ անճագ միլլէթիմիզ նամընա օլարագ պըրագտըզը պիր վասիյէթ իչին, գալգըպ տա, միւմանիլէյհ «միլլէթ» տիմէքլէ, անճագ գաթօլիքլիկէ մէյեալ պուլունան պիր գաչ քիշիեի անլաթմագ իսթէմիշ տիր տէեի իտտիա իթմէք, ատէթա կիւնէչէ գարշը թահթաբէրտէ չէքմէկէ պէնզէեէճէկինտէ չիւբհէ ճաեիզ տէկիլ տիր։

ԲԵԼԻՍԱՐԻՈՍ

ՑԱՐԱՑՈՑ ԱՆՑԻՇԱՌԱՐՈՒԹԵԱՆ

Ցօրինեալ նախ ի գաղղիական բարբառ ի Ներհուն Մարմնտեալայ գաղղիացւոյ և անտի թարգմանեալ ի լեզու Լուսիտանիացւոց (*), յորմէ և անդրադարձեալ եղև յԱրամեանս բարբառ ի վերապատուելի Տեառն Պետրոս Վարդապետէ Պուռնազեան կարնեցւոյ յաշակերտէն բրօբականի։

Տպագրեալ արդեամբք և ջանիւք քաջատոհմիկ Պայազատի Տեառն Սամուէլ Մկրտչի Մուրատեան Եւդոկիացւոյ ի յիշատակ ծնողաց իւրոց ի Քրիստոս հանդուցելոց։

Ի Հայրապետութեան Տեառն Դանիէլ Ա. Դենայ Հայոց Կաթողիկոսի։

Ցամի Տեառն 1809։
Եւ ի Թուին Հայոց 1258, Մայիսի 22։

Ի ՄԱԴՐԱՍ

Ի տպարանի Տէր Յարութիւն Աւագ քահանայի Շմաւոնեան Շիրազեցւոյն։

ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Որք միանգամ ի սկզբանէ զհետ ելեն պայծառութեան եւ պերճութեան սեպհական ազգին իւրեանց, ի վերքան զամենայն փոյթ յանձին կալան լուսաւորել զմիտս նոցա տգդի ազգի իմաստիւք և հանճարովք՝ ուստի իբրև յաղբերէ բղխին այլ ամենայն բարիք, որք գեր ի վերոյ հանդիսացուցանեն զազգս մարդկան։

Սմին իրի՝ բազումք յազգաց ի սկզբանէ հետէ և այսր՝ ի սոյն գիմեցին փափագանօք, ի սոյն գեղեցիկն անձանձիր՝ եւ զսոյն խնդրեցին յարաժամ, ոմանց տիրապէս լինելով հնդինակ իրիք հանճարոյ, ոմանց փառաշարդեալ ճոխացուցանելով զարդի հղեալսն։ Իսկ այլոց առ զանազան ազգս գաւալ վայելչագեղ և ընտիր յօրինուածս իմաստից և գիտութեանց՝ թարգմանութեամբ ի սեփականն բարբառ անդր ածելով։ Ըստ դմին օրինակի՝ ունելով և իմ զեռանդին բնածին առ պայծառափայլութիւն և լուսաւորութիւն ազգին Հայոց, միշտ և յաւէտ՝ եթէ ջանիւք և եթէ արդեամբք՝ գուն գործեցի յառաջադիմութեան նորին յայսմ մասին սատարել։ Սոյն այս անձուկ և բարեմտութիւն իմ ստիպեաց զիս ծանօթանալ բարբառոյն Անգլիացւոց, որոյ խուն ինչ ընտելացեալ՝ ուշ եդի հետազօտել զզանազան իմաստասիրս գիրս նոցին, և դէպ եղև ի մէջ բազմաց վերծանել զքաջիմաստ և զյոգնահանճար բանահիւսութիւնն բարոյական՝ ի գիմաց Բելիսարիոսի գերահռչակ և ամենաքաջ զօրապետին՝ ի Ներհուն եւ ի բանիբուն Մարմնտեալայ Գաղղիացւոյ իմաստասիրեալ, զորոյ ճաշակեալ զքաղցրութիւն՝ հարայ իսկոյն ի սէր գեղապանծ և չըքնաղ յօրինուածոյն, և այնուհետեւ մեծաւ անձկութեամբ խորհէի միշտ առ մերայինս զայն ածանցել բարբառ։ Բայց առ ի չգոյէ ասատն ուրուք՝ յոր ապաստան առնէի զթարգմանութեան նորին զհոգ, ընդ երկար ժամանակ կայի անմխիթար։ Այսու ամենայնիւ ոչ լքաւ սիրտ իմ ի բաղձանաց իւրոց՝ եւ ոչ ի խորհրդոց աստի նահանջեցաւ, այլ ի զընայն իմ աստի իսկ յաչխարհն Սինէացւոց՝(Չին)ի 1788 ամին՝ թէ ևս յայնժամ սակաւաձեռն էի, սակայն ինչ ոչհոգացեալ զծախուց, յանձն արարի Աղայ Հեդվարդ Ռաֆայէլի Ղարամեան (որ և զկնի աներ իմ եղև) զբաղձանս իմ, խնդրելով ի Նըմանէ՝ զի եթէ ի ճանապարհորդութեան իմում դէպ լինէր ինձ հրաժեշտ առնուլ ի կենցաղոյս, հոգ տարեալ թարգմանութեան տենչալի գրոյն այնորիկ՝ ծախուիմով տպագրեալ ի լոյս ընծայէր ի յիշատակ ծնողաց իմոց։ Ապա յաջողութեամբ Տեառն դարձ արարեալ իմ յաչխարհէն սինէացւոց, բազմամեայ ժամանակաւ ևս մնացի ի նմին թերութեան լրման փափա-

---

(*) Բօրթուգալ միլլէթի լիսանը տիմէք տիր։

— Էվէթ, հագգընըզ վար Միւսիւ, - տէտի մահզունանէ պիր սուրէթտէ կէնճ գատրն - շու ֆաալ էօմիւր իչէրիսինտէ հիչ տէկիլսէ ինսան տէրտ ու զամընը ունուտուր։ Պիլաքիս էկէր էօյլէ հարէքէթսիզ պիր հալտէ գաբընը իսէ, մուճիսլի թէէսսիւֆ խաթըրէյէր զիհնէ թէպատիւր իտինճէ, պու խաթըրէյէր պիզի պիւթիւն պիւթիւն իհաթա իտիպ նէֆթիմիզ իւզէրինէ իճրայի հիւքմ իտէր, վէ զանթէն աթալէթ վէ հարէքէթսիզլիքտէն տէհշէթ հիսս իտէրիմ։

— Նէ՞ տիեօրսունուզ Մատամ, սիզտէ պէնիմ կիպի պու սիւքիւնէթլի, մահզունանէ վէ մուաթթալ էօմիւրտէն հազզ ի՞թ մէեզրմիւսունուզ։

— Ա.հ Միսսիւ, հագգըմ եօ՞գմու տուր, հարէքէթ իթմէլի, վէ պու հարէքէթ վէ ֆաալիեէթ պաշ տէօնմէ պէրէճէսինէ իւէրու կիթմէլի տիր, զիրա պու հալ ինսանը հիւզնէնկիզ թէֆէքքիւրաթ վէ տիւշիւնճէլէրտէն գուրթարըր։

— Հալ պու քի աթալէթ հարէքէթսիզլիք էօլիւմ տիր տէկի՞լ մի։

— Խօլիւմտէն տահա ֆէնա տըր, Միւսիւ, զիրա բուհ վէ ճիսմին պէնջլէ բէխալէթ վէ աթալէթի հալինտէ, վիճտանը ինսանի տախի մուազզէպ օլուր։

— Մամաֆիհ Մատամ, - պաղըրտը կէնճ գատընընը բէֆիգի միսչքիլաթլա զապթ իտէպիլտիկի հիսսիեաթը մանիֆիեէսինէ նէֆսի մաղլուպ օլարագ - էօյլէ ատէմլէր եօ՞գմու տուր քի ... նանբլ տէեիմ, պունլար զիրուհ մախլուգաթ ատտ օլունմագ, այլարճա եըլլարճա քէյֆլէրինի եէթիրէրէք, իչսեզ կիւճսիզ պիր հալտէ թէնպէլլիքտէն թէլէզզիզ իտէրէք պուլունտուգլարը մահէլլտէ եաբըշըգ գալըրլար, գաթան այրըլմագ վէ գըմըլտանմագ իսթէմէզլէր։

— Պու ատէմլէրտէն պուլունուր ... Միսսի՛ւ ... - պաղըրտը եասը գարը միւթէէսսիւֆանէ պիր թավր ու հարէքէթլէ - էվէթ էօյլէ ատէմլէր վար քի չիֆա գապուլ իթմէզ պիր թէնպէլլիք, քէնարլէրինի միւտտէթի էօմիւրլէրինտէ այնի մահէլլտէ մըխլաեըպ աեըրմագ ... վէ պունլար քէնտի հիսսիզլիք վէ գայտսըզլըգլարընտա պիր մէսուտիեէթ վէ պախթիեարլըգ մէվճուտ տուր կիպի իֆթիխար իտիպ տուրուրլար ... պու հիսսիզլիք վէ ֆիթուրսուզլուգ իսէ զաեէթ սիւֆլի օլուպ, հէր նէվի զայրէթ վէ սէպաթ վէ թաասվուրու ալիճէնապանէեի իզալէ վէ իխլալ իտէր ... պու մէչում վէ մէնֆուր թէնպէլլիք մանէվի վէ մատտի մազարրաթը ինթաճ իտիպ, տայիմա էն միւթէէսսիֆանէ էնանիեէթ վէ թէքէպպիւրէ միւնճէրը օլուր։ Էվէթ ... էվէթ, Միսսիւ, պու ատէմլէրտէն մէվճուտ օլուպ ... հաթթա բէք չօգլարընը տէրխաթը իտէրիմ։

— Սիզ տախի, Մատամ ...

— Նա՞սըլ,

— Պու կիպի թապիաթը ատէմլէրին թէհամմիլ օլունմագ պիր բատտէտ պուլունտուգլարընը իտրաքէ միւգթէտիրէ օլմո՞չմուսունուզ, Մատամ, զիրա պու մէչրէպտէ օլանլար էն մէթին վէ էն սէպաթը մէրամ վէ իրատաթա պիլէ զալէպէ իթմէկէ նիհաեէթ մուվաֆֆագ օլուրլար։

Պունուն իւզէրինէ եասը գարը իլէ էճնէպի հալ ու թալիլէրինին եէքտիկէրինէ օլան միւչապէհէթ վէ թէսատիւֆաթը զարայիպաթընտան միւթէճճիւպ վէ հայրան օլարագ, պիր տագիգա քէմալի վէլէ ու թէհայեիւրլէ եէքտիկէրինէն եիւգիւնէ պագտըլար։

Կէնճ գատըն իլք էօնճէ քէլամէ ազազ իլէ գալպինտէն պիր ահ չէքէրէք չէօյլէ տէտի։

— Լութֆէն Միսսիւ ... պու մատտէ հագգընտա պահս իթտիքտէն սարֆը նազար իտէլիմ ... զիրա տէրուննիմտէ բէք մուճիպլի թէէսսիւֆ խաթըրէյէր ուեանտըրբեօր։

— Էվէթ ... էվէթ ... պու մատտէտէն պահս իթմէեէլիմ, Մատամ, զիրա պէնիմ տախի մուճիպլի թէէսսիւֆ խաթըրէյէրիմ օլուպ, պու խաթըրաթտան պիր ար ու հիճապ վէ պիր տէնաէթ մագամընտա թէվագգի վէ իճթինապ իտիեօրում ... զիրա թէվպիխ վէ թագպիհ ... իտիլէնլէր հագգընտա ֆիքրինի տայիմա մէչղուլ հիսս իթմէք եէնի պիր չէյ տիր, ա՞հ Մատամ ... բահաթ օլմագ իսթէր իսէն, պազէն հաեաթը զաեէթ սիւֆլի պիր հալէ վազ ու իֆրազ իտէն պու կիպի թէէսսիւֆաթ, խուսուսէթ, ատավէթ վէ աշգ ու մուհապպէթ կիպի հիսսիեաթը մախլուքէ ասլա թաշբմաեընը։

Կէնճ գատըն ըէֆիգինի ֆէվգէլատէ պիր հայրէթ վէ թէճճիւպլէ տինլէմէքտէ իտի, կէօրիւնիւշտէ էճնէպի քէնտի հագգընտա պահս իտէրէք մէզպուրէ հագգընտա տախի պահս իտեօր կիպի իտի, ֆագաթ գարը պիր էճնէպի իլէ միւնասէպաթընտա պիթթասլ խզհարընա մէճպուր օլտուղու իհթիեաթ վէ իհթիրազ, մուխաթալընտան իչիթտիկի սօն մահրէմանէ սէօզլէրէ մուգապլէլէ իթմէքտէն քէնտիսինի մէն իթմէքլէ պէրապէր, կէրէք հիսսիեաթը մախսուսէսինի սէթր, վէ կէրէք եավաշ եավաշ հուսուլէ կէլէն մէրագընը թէսքին իչին թէքրար սէօզէ ազազլէ տէտի։

— Սիզ խուսուսէթ ու ատավէթ վէ աշգ ու ալէագատան պահս իտեօրսունուզ ... պիր ինսան թէվպիխ ա-

գանաց իմաց՝ Հուսկ ուրեմն պատահեցաւ ասա Կարնեցի վերապատուելի Տէր Պետրոս Վարդապետն Պուռնազեան աշակերտն բրօքականի՝ որում Եռատեարդ մնալի մերս Արամեան բարբառագայս գործ ցանկալի, և ապագրութեամբ ի լոյս ընծայեցի ի Միխիթարեանսն ի՞՝ և ի յաւերժական յիշատակ ի Քրիստոս հանգուցեալ բարեպաշտօն ծնողաց իմոց՝ Շուռօթեցի բարեյիշատակ հօր իմոյ Սարուսի Որդի Աղայ Մկրտչի Մուրատեանց, և մօր իմոյ Եւ. գոկիացի Լուսեանց Միքայելի դուստր Պէկզատայ տիկնոջ։ Եւ յոյս մեծ ունիմ, եթէ որք միանգամ ճաշակեսցեն զքաղցրութիւն զեղուպանծ բանահիւսութեան՝ ի սմա պարունակեալ իմաստից և հանճարոյ, ժողովեսցին զարժանաւոր պատուս ի յոգուտ անձանց իւրեանց՝ և ի փառս պարզեւողին իմաստութեան, և վիանգամայն զծնողացն իմոց զյիշատակն ազատեսցեն օրհնութեամբ, որոց ամենեցուն վերամնամ։ Եմն։

Սամուել Մկրտիչ Մուրատեան

ՏԱԼԻԼԻԵԼ

Սեպտեմբերին 8ինեն բազար կիւնիւ ուսաթ 10սան 9ունճու կիւնիւ 10ա պատաբ Հալէպաէ զօլերասան վէ ֆիւեսաթ օլմաեբզ, չէհրի մէզբիւրուն Ղինճի ճիւմաա իրթէսի կիւնիւ. Ա.յնթապտա 6 վէֆիւեա՛ մուդուս պուլմուշտուր։

* * *

Իզմիտին զարյը եռադասընտա վազը Տէյիրմէն Տէրէ, Օրչուզ, Սուելլի վէ Թաթաբ գարիսէլէրինտէ պիր նէվ խասթալըգ զուհուր էյլէտիկի խասգէրալընմասը իւղէրինէ, տերհալ Իզմիտ պէլէսիսէ թապիպի օլ թարաֆա կէօնտէրիլմիշ, վէ իճրա իթտիկի մուայենէ նէթիճէսինտէն, խասթալըղն պիր նէվ հիւմմա օլուպ, օ ճիվարտա էքիլէն բիրինճ թարլալարընտան զուհուր իտէն ֆէնալըգտան նէշէթ իլէտիկի անլաշըլմըշ տըր։

* * *

Կէչէն ճիւմա իրմէսի կիւնիւ «Նիյմէթի Խիւտա» վաբօրու հաճիլէրի համիլէն Տէրսաատէթէ միւվասէլէթ իտէրէք, իճրա օլունան թապիպ մուայենէսինտէն, պուլաշըգ խասթալըգտան պիր չէյ օլմասընը թէպէյիւն վէ թէհգիգատ էյլէմէսինէ մէպնի, բրաթիդասը իթա օլունմուշ իսէ տէ, պուհահիլէր միանընտա հաճի Մուսթաֆա Նամընտա պիր ատէմ տախի պուլունարադ, մէրզուտմ իսհալտան խասթա պուլունտուզու հալտէ Գալաթատա Զէյվէ մէյտանընտա հէմշիրէսինէն խանէսինէ միւսաֆիր օլուր։ Պունուն թէտավիսի իչիւն ճէլպ օլունան թապիպ, խասթալըղն գօլերա օլտուզունու սէօյլէր, վէ իշ գապըթանա աքս իտէրէք բազար կիւնիւ մէզգիր խանէ գօրտօն ալթընա ալընը իսէ տէ, պուպատէ սըհհիեէ թապիպլէրի վէ մէք թէպի թրպիեէ տայիրէյի սըհհիեէ թապիպլէրի պիր զաչ տէֆա ֆճրա իթտիրլիչի մուտեէնէտէն, խասթալըղն ասլա զօլերա օլմանըպ, ատէպանը պատուր օլտուպ անլաշըլընճա, մէր զուտան խասթախանէյէ նազլի իզթիզա իտէ ճէկինէ տաեիր լազըմ կէլէն բարօրու թանզիմ իթտիլէր տիր։

Էվվէլքի կիւնէ սաաթ 8տէ Գալաթատէ Մօտատա Մատամ Օլիվօնուն իքի քեարկիր խանէսի եանմըշ տըր։ Պուհարիգտէն «Վընտըն Էյուրէնս» սիկուրթասը 1008 Ինկիլիզ լիրասը վէ «Վաֆոնսիէր» զումբանեասը 400 լիրա խասարատէ մուդյար տըր։

ԹԻԼԷԿՐԱՖԼԱՐ

Լոնտրա 21 սեպտ. — Մարքի տը Սալիսպըրի իլէ սիւֆէքանըն միւսթաճէլէն ավտէթլէրինէ, Զին ահվալինին քէսպի վէխամէթ իթտիկի սէպէպ կէօսթէրիլիսօր։

Բօմա 21. — Բումանիա գրալ վէ գրալիցասը Կալանցատա իգամէթ իթմէքտէ պուլունուեօրլար։ Գրալիցանըն ահվալը սըհհիեէսինտէ հիսս օլունուր տէրճէտէ էյիլիք կէօրիւլմիշ տիր։

Սոֆիա 21. — Բրէնս Ֆէրտինանտ ասքեր թարաֆընտան իճրա գըլընաճագ մանօվրալարտա հազրը պուլունմագ իւզրէ, տիւնքի կիւն վարնատան Շումնուեա ազիմէթ իթմիշ տիր։

Բեթրսպուրկ 21. — Եունան գրալընը քերիմէսի կրանտիւշես Ալէքսանդրա համիլէ օրտուզու հալտէ «հավալէ» իլլէմինէ տիւշար օլարագ, ամէլիեաթը ճէրրահիեէ իճրատընա լիւզում կէօրիւլմիշ տիր։ Ամէլիեաթ էնտասընտա կըրանտիւշես պիր երքէք չօճուգ տիւնեաեա կէթիրմիշ տիր։

Աթինա 21. — Կրանտիւշես Ալէքսանդրանը տիւշար օլուզու իլլէթտէն տոլաեը էհալի բէք միւթէէսիր տիր։ Աթինա սերբիսգօբօսու պիւթիւն քիլիսէլերտէ տուա օղունմասընը էմր իթմիշ տիր։

Բեթրսպուրկ 21. — Սրբպետերբուրգ սէֆարէթինէ բէյրիսի վիւքէլա Մ. Բաուիչին թայինին օլունաճաղը ըլվահէթ օլունուեօր։

Միւնհաուզ 21. — Ամանեա իմբէրատօրու պիր բէսմի կէչիա իճրա իթտիրամքէնէն սոնրա սուքէրէ իզհարը խոշնուտի իլլէմիշ տիր։

Իմբէրատօր պիր չօղ զապիթանը բիւթպէլերինի թէրքի իլլէմիշ, վէ պիր չօղունա նիշանլար իթա իթմիշ տիր։

Բեթրսպուրկ 21. — Զավտարտան մատմուլ սայիր մէքթիւլաթը Ալքանկել վիլայէթի լիմանլարընտան իիրաճ օլունմամասընա տայիր պիր էմրի իմբէրատօրի նէշը օլունմուշ տուր։

Ավստրիա-Բուսիա հուտուտունտա ասայիշ պերքէմալ տըր։

ԹԻՒՃՃԱՐԻԵԷ

Պուդապէշ, ուն, արքա վէ սայիրէ ֆիւեաթլարընտա թէպէտիւլ եօգ տուր։

Կէյվէ, Լէֆքէ, Միխալըճ վէ Պէյ պազար իւզերինէ իշ օլմատը. իմէն բիեայա 105-103։

Սֆիոն 30 սանտրգ Քէօթահեա, Թավշանլը, Պէյպազար վէ Գարա-Հիսար Հօլանտա վիզիթասը 120-122 Հօլանտա վիզիթասընտան չըգան իքինճիլէր 100-102 ղրա գատաբ սաթըլմագտա տըր։

Սֆիեան 35 սանտրգ տահա Պէյպազար, Էսկի չէհիր, Հօլանտա վիզիթասը 121½ ղրշ. սաթըլըր։

ՏՕԳԹԷՕՐ ՃԷԼԱԼԵԱՆ ԷՖԷՆՏԻ

Թէտավիի խուսուսի, իսէթի էֆրէնտիեէ, վէ ալէաթը թէնասիւլիեէեէ տրսեիր. Գալաթատա քէօբրիւ պաշը նիւմէրօ 5.

ՍԱՐՐԱՖԻՅԵԼԷ

Լոնտ. Ուս. միւպէտտէլէ-պէրի Տէ	---	—
Տիւն ագշամ գափանը	19	12
Պու սաբահ աշքլտը	19	11½
Էն եիւքսէք Փիեաթ	19	12
Էն աշաղը Փիյաթ	19	9½
Սէրի Ա.		—
» Պէ	21	35
» Սէ	19	11½
Թահվիլաթը Օսմանիյէ	3	10
Էն եիւքսէք Փիեաթ	73	12
Էն աշաղը Փիեաթ	73	3
Թասֆիյէ	17	—
Շըմէնտըֆէր Փր.	62	75
Օպլիգասիօն Թրամվայ Լ. Օ.	497	—
Իսթիլանճ 8 կիւնէ »	175	—
» 1 » »	65	—
ԱԳՍԻՕՆԼԱՐ		
Իսթանպոլ պանգասը Լ. Լ.	5	—
Սօսիէթէ ժէնէրալ »	4	24
» Օթ. չանժ է վալէօր »	4	22
Գրէսի ժէնէրալ օթօման Լ. Օ.	8	6
Թրամվայ »	5	85
Բէժի	14	28
ԵՕՐՈՆԱՆ ՖՕՆՏՕԼԱՐԸ		
Իսթիգրազ 5% Փր.	417	—
» 4% »	—	—
Պանգ Նասիօնալ »	420	—
Լօրիօմ »	132	—
Օսմ. վիր. 100 ղրշ. տան Ղ. Փր.		
Սիմ մէճիտիյէ	107	28
Մէթալիք	99	—
Պէյլիք	101	10
Սալթըզ	102	20
Ինկիլիզ լիրասը	110	6
Ֆրանսըզ »	87	10
Բոլ	89	30
Գարպոն գաեիմէսի	8	6
Դօնսօլիտ ըէբօրու	40	—
Օսմանիյէ » Ըէբօր	—	—
Շըմէնտըֆէր » Տէբօր	—	—
Լոնտրա	108	7/8
Փարիս	23	25
Ֆրանգ	—	—
Ֆիորին	10	70
Մարգ	18	60

ԳՐՕՆՏՕՐՖՏԱ

ԲՐԷՆՍԷՍ ՍՊԷՖԱՆԻ ՆԱՄ ՄԱՏԷՆ ՍՈՒԼԱՐԸ

Էյոնալըգ գուտրէթտէն հասալ օլմա, վէ գանա սէրինլիքպախշ իտէն ալէնլի մատէն սուլարը պիր խասսա էնպյի թատամտէ խթիմալ օլունուր։

Իշպու մատէն սուլարը նէֆէս պօրուլարբյա միյտէ վէ մէսանէ խանթալըգլարընը տէֆ իտէր։

Սրշիւտիւգ Բօտոֆ հազրէթլէրի ադու պագտէ պէր վէճէհի ամի չէհանէթտէ պուն լունմուշ տուր։

«Իրնէ Գրէնտրֆոն ալէ մարէն օգէսս ...ֆրանգրդան հէլ էտոյ օլմաղ»։

Գու գումանեա Ավսթրիատա ԴԱՐԼԻՊԱՏ գուրպինտէ Գրօնտորֆուն ալգալինի մայտէնի սուլարընը սահիպի իմթիեազը տըր։ Տէրսաատէթտէ Սայիտիեէ խանընտա 19 վէ 20 ֆիւմէրօլարտա Թիւրքիանըն Ուսմանի Ա.ժանը։

Գալընճա էնգա թիւճճարլարը, էնգզանէյէր, նթէլէր վէ լոգանթալարատատախ սաթըլըր։

թագպիհ իթտիկինի նամըզ սէվէր . . . պէօյլէ պիր թանագուզ վէ թէզատտ նամըզ միւմքին օլապիլիր։

— Էհ, եա Բէպպիմ, Մատամ, - ուէտի էֆենտի քէմալի թէէսսիւֆլէ վէ զայրի իմթիեաբի օլարագ ատրին թէֆիքքիւրաթա տալարագ - ինանընը գալպի պիր մուամմա վէ էսասըզ պիր կիրտապ տէկիլ մի տիր, տիւնեա տիւնեա օլալը, զանն իսկրիմ էն միւթէզատտ վէ էն միւթէնագիզ թապրաթլարը պագէն եէքտիկէրի իւզերինէ անլաշըլմագ պիր ճաչիպէ իճրա իթտիքլէրինտէն պահս օլունուեօր . . . Էքսէրիեա զայիֆ օլան գուվվէթլիեի ապրը, չէպիտ իլ մէշրէպ վէ զապթ օլունմագ օլանլար հալիմիւթթապ վէ նահիֆ օլանլարը արարլար։ Պու մուգարէնէթլէրի քիմ իճրա իսէր, ճաապա թէնագուզուն իհթիեաճը՞ մը, եօգսա զալէպկի լազըմ կէլէն պոզը միւշքիլաթը զապթը հուզուզ՞թը մը, մալիւմ տէկիլ տիր։ Պիւթիւն պիւթիւն պիզիմ թապիաթըմըզա գրատա օլան շուատէմիզէրին անլաշըրմագ սուրէթտէ իւզէրիմիզէ օլան հիքքմէթլէրինն հիքմէթի նէ՞ տիր, օ՛հ, էվվէթ պիւսպիւթիւն անլաշըլմագ պիր չէյ տիր, կիրա անլէրէ լանէթ օգուր, հալլէրինի ածը, թագպիհ ու թէքտիր իտէր . . . պուզզ ու խուսուսէթի բէյտա էյլէրիզ . . . վէ լաքին անլէրտէն վազ կէչէմէեիզ . . . վէ էկէր վազ կէչէրսէք պիւէ . . . անլէրի թագպիհ իթտիկիմիզ . . . գատար թէէսսիֆ իտէրիզ . . . վէ տիւնեատէ միւմքինսիզ օլան պիր չէյի թէխայեիւլ վէ թէֆէքքիւր իտիպ . . . անլէրի պաշգա գալըպտա իճրաղ իթմէք . . . վէ քէնտիլէրինէ մալիք օլմատըգլարը էշին ֆէնա սուրէթտէ թէէսսիֆ իթտիկիմիզ թապիաթընը մէզուգընը պախշ իթմէք իւզրէ իզթիզա իտէն թէէսիրի հայիզ օլմագ արզու վէ խիւլեասընտա պուլունուրուզ։ Ֆագաթ հայրֆ, պունլար խաեալ վէ ռուեալունուրուզ։

Ամանֆիհ գատըն պու գօրգուեու պիհուտէ եէրէ հիսս իտիվիրտի, չիւնքի, միւլագաթընը չու թարգու սուրէթի ճէրէեանը գարընը ըֆիգինի կէօզէ չարբար սուրէթտէ պիր էնտիշէեէ միւսթաղրագ էյլէտի։

Օլ սըրատա արատա Ռիվօլի սոգանընը սոն քէմէրլէրի էօնիւնտէ տուրուլ, արապաճը արապագարբուսունու աշնմաեա կէլտիքտէ,

— Նէ՞ եարբէօրսուն - տէտի էֆենտի ռուեա վէ խէեալինտէն խուրուճ վէ ըֆիգասընա քէմալի թէճճիպլէթ տիքը նազար իտէրէք - կէլտի՞ք մի։

Պատէհու արապաճընա թէքրար գարուեու գարամագ իչէն իշարէթ իտէրէք տէտի։

Մատամ . . . ոֆվ իտէրսինիզ . . . պանա զայրի իմթիեաբի օլարագ պախշ իթտիկինիզ սէօհպէթին սոն ֆիգրալարընտան իսթէտիկիմ կիպի իսթիֆատէ իտէմէմիմ, պագը իսթերէրէր թէէսիրատը թահթընտա պուլունուրուզ . . . զանն իտէրիմ սիզի թէքրար կէօրմէք . . . վէ խանէնիզէ կէլմէք չէրկֆինէ նայիլ օլարագ մաշիմաթճա գալան նօգսանլարը իքմալինէ լութֆ պուեուրճաճագսընը։

— Ֆէր չօղ էսպասէ մէպնի, Միւսիո, պէնտէն թալէպ իթտիկինիզ չէյ միւմքինսիզ տիր . . .

— Մատամ . . . բէճա իտէրիմ պէնի բէտտա իթմէեինիզ, կէօրիւնիւշտէ հալ ու թարզիյիմիզճէ օգատար միւշապէկէթ նօգթալարը վար տըր քի . . . Շերիֆեէ վուգուպուլան չու սէյեահաթընը էսպասը հազրընտա սիզէ բէք չօղ սէօյլեեէճէկիմ վարդ քի սիզ տպիի էօյրէնմէք վէ պիրմէք արզուսունտա պուլունուեօրսունուզ։ Ֆիգիմ թէքսատիֆիմիզ նէհահէթ օլ տէրէճէ ֆէվգէլպտէ ժիր քի . . . պիւթիւն պիւթիւն չու էսպասա, չիւպհէ եօգ տուր քի նը էֆքեար իթտիլէր։ Մամաֆիհ գատըն պու գօրգուեու պիհուտէ եէրէ հիսս իտիվիրտի, չիւնքի, միւլագաթընը չու թարգու սուրէթի ճէրէեանը գարընը ըֆիգինի կէօզէ չարբար սուրէթտէ պիր էնտիշէեէ միւսթաղրագ էյլէտի։

Օլ սըրատա արատա Ռիվօլի սոգանընը սոն քէմէրլէրի էօնիւնտէ տուրուլ, արապաճը արապագարբուսունու աշնմաեա կէլտիքտէ,

— Նէ՞ եարբէօրսուն - տէտի էֆենտի ռուեա վէ խէեալինտէն խուրուճ վէ ըֆիգասընա քէմալի թէճճիպլէթ տիքը նազար իտէրէք - կէլտի՞ք մի։

Պատէհու արապաճընա թէքրար գարուեու գարամագ իչէն իշարէթ իտէրէք տէտի։

Մատամ . . . ոֆվ իտէրսինիզ . . . պանա զայրի իմթիեաբի օլարագ պախշ իթտիկինիզ սէօհպէթին սոն ֆիգրալարընտան իսթէտիկիմ կիպի իսթիֆատէ իտէմէմիմ, պագը իսթերէրէր թէէսիրատը թահթընտա պուլունուեօրսունուզ . . . զանն իտէրիմ սիզի թէքրար կէօրմէք . . . վէ խանէնիզէ կէլմէք չէրկֆինէ նայիլ օլարագ մաշիմաթճա գալան նօգսանլարը իքմալինէ լութֆ պուեուրճաճագսընը։

— Ֆէր չօղ էսպասէ մէպնի, Միւսիո, պէնտէն թալէպ իթտիկինիզ չէյ միւմքինսիզ տիր . . .

— Մատամ . . . բէճա իտէրիմ պէնի բէտտա իթմէեինիզ, կէօրիւնիւշտէ հալ ու թարզիյիմիզճէ օգատար միւշապէկէթ նօգթալարը վար տըր քի . . . Շերիֆեէ վուգուպուլան չու սէյեահաթընը էսպասը հազրընտա սիզէ բէք չօղ սէօյլեեէճէկիմ վարդ քի սիզ տպիի էօյրէնմէք վէ պիրմէք արզուսունտա պուլունուեօրսունուզ։ Ֆիգիմ թէքսատիֆիմիզ նէհահէթ օլ տէրէճէ ֆէվգէլպտէ ժիր քի . . . պիւթիւն պիւթիւն չու էսպասա, չիւպհէ եօգ տուր քի